

ԱԹՈՐԵԱՅ ՀԱՐՏԵՐ

ՄԻՏՔ ԵՒ ՄԻՐԾ

ՄԵՐ ՕՐԵՐՈՒ ՀԱՐՑԵՐՈՒՆ ԱՌՁԵՒ

Մէկը մեր օրերու հարցերէն,

— հակագուրբինք բարձր եւ սուր ժաղովուրդներու: Աւելի քան քառորդ դար, սա տարազը, իր ահաւոր հաստութեամբը, իրմավ գրադացուց ոչ միտյա թանձրագոյն ուղեղները, այլև բարձրագոյն նրբութեան մենաշորհով պարուրուած խոցականութիւնները: Այո՛: Իրարու չեն զուգագրուիր նեկրն և Ասքոննը: Բայց չէք ըստի թէ ո՞ւրի Այսինքն հակագորութեան յատակ ծառայող տարրերը կը պահուին անփոփոխ ու արդինքները կը մատուցուին հպարտ սուփեսութեամբ մը: Նեկրոն չի մատածեր, ինչպէս նորվեկիացի հպաւնքը: Օ՛, չքիզ փաստը: Բայց հարցուցած ունի՞ք թէ ինչպէս կը մոտածէ նորվեկիացի թղթագործարանի մը հասակեկ գրամատէր վարիչը:

Եթոյ, որքան սուզ ստիպուեցան վըճարել գինը այդ ձիք տարազին, բարձր և ստոր ժողովուրդները, սրտառուչ թշուառութեան մը մէջ իրարու հաւասար: Շոգենաւ ներկողը, 1940ի Յունիսին, Բարիգի եֆէյլէն կը պատգամէր աշխարհի խորունկ ցաւող թէ մեծ ժողովուրդ մը պիտի ընաջնջուէր, մեծ կայսրութիւն մը պիտի կործանէրո, Անգլիացիները աւելի քիչ կարժեւորէր ան այդ օրերուն քան նեկրոնները: Մինկապուրի անձատառութիւնը նորդարանին բեմէն կործանած ժողովականներուն գուտող գարչապետը, նեփաններու արժեչափին վրայ հաւասար էր Բուլենեղիոյ բնիկներուն: Ահա մեծ և ստորժողովուրդներու մարդմարիքան:

Ու յորհիլ որ մերձաւորապէս գարու մը կեանքը կայ այդ տարազին ետին: Ու եթէ այդ դարը բարյայականին վրայ կը մնայ տժգոյն, իմացականին վրայ իր նմանը չէ արձանազրած պատմութեան տամարներուն:

Ամենէն չքիզ ահունները զրողներու, զիտուններու, նոյնիկ զինուորներու: Ամենէն սրբազն անձնագունաթիւնները, պարզ մարդէն մինչև բարձրագոյն մաքրերը: Ու նոյն ատեն ամենէն անկարիի բանակալութիւնները, անըմբունելի սպանդները, որնց զետեղումը մեր հասկացողութեան պարունակին ատկաւին չէ յարգուած: Ասոր եւ բարձր ժողովուրդներու հակագորութիւնը այս հասկացողութիւնը կարիկի բնձայող ստորին գեղագիր մըն էր, և է տակաւին: Իրաւուր, բառերը տարազները երբեմ տարօրինակ բախտեր կը պարզին: Մտածեցէք քաղաքակրթութեան ասպարէցը (նարեկացիին առումով) կէտաւորող չքիզ ցուցատախտակներուն, կրօնական հրաշագործ պիտերու անուններով զինանիչ, կամ հզօր զինուորներու վիացքերուն յայտարար: Հիմա՝ երջանկութիւն, լաւ և առատ սնունդին, ազատ մտածումի նշանաբաններով:

Մարդկութեան կարիւր միւլիսն արժող տարածողը.

— Բարձր եւ սուր ցեներու տեսութիւնը չնական, շահապաշտ, էպագէս ապարարոյ (amoral) զաւածում մըն է, գրական սպառապաշտութենէ մը, ատեն մը շատ վենալուուած, այսօր տիրական՝ մանաւանդգերման և եւանձի տեղեկաբերներու հետաքրքիր հաւաքութեամբով, աշխարհի ամէն մասերէն որպէս կերպարան քոյլ նոր, թարմ, տարախարկի տպաւարութիւններու: Այդ հաւաքութեամբուն հային անշուշտ ողի կնխայժը, լիթանը, ինքնատիպը, որոնց մատուցումը զանգուածեներու կարծես զուգանեսու կը զարգանայ սինենային: 1780ի մօտերուն, ֆրանսացիք, նորութիւն եւ շարժում ներարկելու համար գրական իրենց սպառումին — միտքերը կը հակէին զէպի տնտեսականը, զնիկերայինը, իմաստաւսիրականը — հնարեցին գրական տժումը ու անզրադ կիներու երեւակայութեան և արկածախնդիր երիտասարդներու զգայանքներուն կը հրամցնէր Պոլ և Վերգինիներ, Խընենիր... 1850ին, գրական ըսպառումէն վեր, զուրս ուրիշ ախորժակ մը պատճառ է որ Պարսկաստանի ֆրանսական դեսպանատան մէկ պաշտօննեան, կոմս մը, թեհրան, փողոցներու երեսին իր աշքերուն պարզուող սովորական, հասարակ տեսա-

րաներու շուրջ տպաւորութիւններ որսաւ-
լու արարքը երեւակայէ համեմել ընկե-
րային, ընկերաբանական ալ նշմարանքնե-
րով, հպատակելով թերեւս չըջանին գերա-
դոյն թելագրանքներուն, երբ անդին, իր
մայր հարյենիքին մէջ մարզկութեան ճա-
կատագիրն էր դրուած նորոգման . . . և առ-
լին: Կոպինոյի գերքը ոչ ուղղակի պատաս-
խան մըն է 1840ի Phalamitete ներու յաւակ-
նութեանց, ոչ ալ Ալյապէ հօսեցաւ Զրա-
դաւոր քերթուածին մէկնումի նշան մը: 1840ի Խրովիսսները լուրջ էին, ազգային
արկեստարաններ հաստատել տալու չափ
թարիզ: Էնկատիսին լեռներուն մէջ ցնորա-
կոն ներշնչումով մը Զարհաղուացրան պատ-
գամով հիւանդը պարկելա յիմար մըն էր
արդէն որ Կ'ատէ մանաւանդ գերմանները: L'essai sur l'inégalité des races - ին հեղինակը
իր գերքը հազման է թեհրանէն առանց
բաժնուելու երբ, այդ թուականներուն Տար-
փին, դրիւու համար Մարդուն եւ տեսակնե-
րուն ծաղումը անբաւական է դասած Ասիան
ու անցան Ովկէտնիա, թիզ թիզ չափելով
բուրովին կոյս հողերու երեսին խսապէս
սոսոր, այդինքն զարգացման նախնական
ստիճաններուն վրայ տարուեմբ ժողով
վուրդներու անհաւասարութիւնը: Դեսպա-
նատան փողոցադիր պատուհանէն նեղլիկ
հրապարակները խուզարկող մարգու մը
փողոցային իմաստասիրութիւնը ո՞ր հրաշ-
քին միջամտութեամբը 50-60 տարի վերջը
(1903ին Անգլիացի մը կը նորոգէ Կոպինոյի իմաստասիրութիւնը, հիմք գնելով գերման
— արիական գերազանցութեան առաստե-
լին, այնքան նման ան միւսին որ 1920էն
վերջ դասախոս Մինասեան մը լաստակեր-
տեց մեր վայելումին . . . ամբողջ ազգերը
մեզմէ առրեցնով) համբայ պիտի հարթեր
գերազանց ցեղերուն տրամադրութիւնը ու ասկէ
ալ գերման գերազանցութեան առասպեկին
որ արիշներէ առաջ կը խորտակէր մանա-
ւանդ գիւտին հնարիչն ցեղային հպար-
տութիւնը: 1940ի Թրանսային վրայ, Հիթ-
լէրի գերքին մէջ (իմ պայքարը) արդէն վը-
տարուած արիական վառքէն, նեկրօիս որա-
կումով մը փառապահ, միտք ու մարմէ:
Զոր գնաւապէս կործանեալ գերման պայքային
պարտքին առաջին յօդուածն էր յայտարա-
րեր:

Սովետութիւն անշուշտ այսքան ժպիին
ինքնաբաւութեամբ մը կերպել ծանրածանր
փաստեր, առ ու ան յաճախ խնդրական,
գրեթէ միշտ ինքնաբաւ տեսութիւններու
ամբարձումին կամ խորտակումին ի սպասու
Աշխարհի բոլոր ցամաքներէն որքան ռուատ
են ու արամագրելի մեր տեսութեանց ի
պաշտպանութիւն վկայութիւններ ստորա-
ծին ժողովուրդներու իրականութենէն.
թիւէն ու անողոք ճակատագրեն: Ճիմա
մարդկութեան իմացականութիւնը կեղու-
ող Ամերիկան քանի մը քիլոմետր թանձ-
րութեամբ անտառով մը բաժնուած կ'ապրէ
նախարանի հնդիկէն: Պղնձամարթ և ոսկրա-
զլու հնդիկը ու լայնագանկ հանքին ծի-
ծագելի է հաւասարութեան եզրեր նկատել:
Հողի կոտրի մը, ջուրի երեսի մը անձըր-
պետք չէ անշուշտ հեղինակը առ անհեթե-
թութեան: Նոյնին է պատկերը մոնկուին և
նիբրունին, առաջինը իր վարչակեներէն մէ-
կուն բերանովը ինքինքը գերազանց ցեղե-
րու շարքին ամբարձած, ուրիշ վարիանթ-
ներու վրայ տափաստանէն բաժնուելու
կիմովին անտարամազիր, անկէ գոհ ու ա-
նով պայմանաւոր, երկրորդը 1942ին ինք-
ինքը երկնային թագաւորութեան մը եր-
կրաւոր առափետը յայտարարող և Ասիան ու
Խաղաղական արդէն իրեն պատինական
կառուած մուրհակագրող, ճերմակները նե-
տելով Երրուպայի մկնանցին (bouicidere,
ինչպէս կ'ախորդէնի հեզնել արեւումեան
մէկոյթին քիչ մը փակ, նեղ, պղտիկ ա-
ւազանց): Սուանց անալիզ սբեզրայի, կըր-
նամ այսպէս զուգակշռել ցեղերու անհա-
ւասարութիւնները: Սովետութիւն, աս-
կայի: արիական գերազանցութեան մը
վարկած ամրապնդերու սիրոյն, բոլոր եր-
կոտանիներուն իմացականութիւնը որակեա-
լու փորձը՝ հասարակաց յայտարարով մը:
Ու Սովետութիւն սովետութեանց արդ
անհաւասարութիւնը արտահանել արեան
գրութեանց թորումներով: Ի՞նչ դժնդակ
էր Բըր Հարպերի փորձառութիւնը: Ու աւե-
լի քան յուզիչ անկլօ-առքսոն կործանումը
երբինց անյաղթ բանակները զտան կրուեն-
կին տակը մէկուկէս միլիոննոց նիբրուննե-
րուն: Առուրդաբանի բնեմն Անգլիոյ վար-
չապետը Արիակարուրի անձնառութեան գերա-
զոյն աղէտը, չէր մտածեր անշուշտ արեան

գրութեանց գերազանցութեան։ Ո՞ւր կը տարբերին իրարմէ Զըրչին ու . . . Կանադին։ Հարցուցէք բայց եղէք զգոյշ պատասխանը մտածելէ, մահաւանդ բառերով լուծելէ այս զիծէ յաւակնութեանց գժբախտ առեղծուածները։ Չեմ իջներ ետ, նախապատմական գարերը մինչև, երբ մշակոյթները իբնեց կրկէս, աւազան ունելին այսօրուան աւազպատ կամ սառցասոյց ամայքները երկրագունափ հրախային կամ հարաւային գոտիներուն կը յիշեմ, իբր փաստ մը սա ճակատագրական նարուածներու ուրնեք կը գործեն մանեաշուտելի շրջումներ, ամերիկաց երկրաբանի մը չարչուուք մէկ վախը մանրագիտային ճճներէ որոնց պատեաններուն գիտակոյտը, օր մը պիտի յաջուղէր բարձրանար այնքան որ փակուէր Ֆլուրիտայի ջրանցքին մուտքը ընդդէմ կըլֆ-Սթրիմի ջերմ ջուրերու խալցաքին։ Այդ պատեաններուն յօրինած ամբարտակը պիտի մզէր եւս հսկայական գեաթ Մեքսիկոյի ծոցէն պոթէկացող, առնուազն պիտի յաջուղէր անոր արդի ուզեգիծը ենթարկել չեղումի՛, փոփոխութեան Աղջանտեանն ի վեր ու գոււք պիտի ունենայիք ձեր եւրոպան, անոր ամենէն բարձր մշակոյթին արօրանը . . . + փոխակերպուած Սիպերիայի, Կրօէնլանտի։ Անգլիան Քամչաթքայի բարեխառնութեամբ քանի որ չայնութեան նոյն գիծերուն միջն կ'իյնան երկու երկիրներս։ Արեւմտեան մշակոյթին մեծ կրկէ՞ս ձիւներու ներքեւ, անայց ու մեռել։ Եւ, առանց չարաշուուք մարդարէ մը ըլլալու, հանգիտուէն, կը խորհմ բնական ուրիշ ազգակիմ մը, անհակալ որքան անհակակառելի, և քում մը, երկորի կանգէնս ոսկորի մը, երան մը ոտքերուն տակէն սահմէլ իր պատուանգանին, ասնկ ծաւալուն երկրաշարժ մը որ հողերը մազէր, առները փոշիացնելով և ծովերը ցամաք նետելով կամ ցամաքի մեծ կտորներ սփոփելով, ու սանկ քանի մը տանեակ մեթրի վրայ վերիքարէր ցամաքներու արդի կերպարանքու Այս ազգակներէն օր և է մէկը ի զօրու է, սոսկական իր միջամտութեամբը այսօրուան Հասարակածը, այսինքն հոն տիրող կիմայական գրութիւնը փոխադրելու Անգլիա և Սիպերիան քչելու . . . Քոնկօ, Ռուսուիան Այլն։ Այն ատե՞ն։ Օրուան մշակոյթով այնքան նպարա անկլու-Մաքսուները, միւ

ջերկրեանի ցեղերը, իրենց արեան ազնուած կանութեան բոլոր մագաղաթներով և իրենց իմացական անուն-ին բոլոր քնարական փառքով երեք սերունդ վերջ ինչ չքեղ զուլուներ, պիւսէմեններ, պանդուներ պիտի գանային և թեհրանի փողոցներուն մէջ, 1850ին ստոր, հասարակ դիտուած ու դառուած ցեղը հազար տարի առաջ արեւելքի գերազոյն մշակոյթը կը մարմնացնէր։ Աւազին հատիկը, որ քաղաքակրթութիւն կը փոխէ։ Ջուկի մը լեարդը, հաւկիթները ուրնք կայսրութիւն մը կը ստեղծեն (եղան գերմաններ որոնք սիրեցին անգլիական կայսրութիւնը Թինկայի կայսրութիւն անուանել), Վտակի մը հզերքին խաղցող տողու մը գտած սկ քարը - հանքածուիւն և զեղինակն է արեւմտեան ճարտարարութեանին և նովին մեղօք՝ արեւմտեան նոր մշակոյթին։ Ու Միջին Արեւելքը, իր անհուն աւազուաքերովը ես չեմ որ կը կանչեմ քաղաքակրթութեան, քանի որ հողին ներքին սե կրակը կ'ապրի հեղուկ իր մարմնացվու . . . Վաղջւ Ո՞վ կրնայ արգիլիկ մարգոց կարողութիւնը որպէսսի երեւան չգան նորանոր գաղտնիքները, մէկ ըուպէէն միւսը աշխարհ մը հիմնայատակ քանցող։ Ու օ՞վ մանաւանդ երաշխաւարողը թէ արդ զիւտը պիտի զայ եանքիներու ճարտարարութեանական ամբաւ միջոցներէն։ Ահա ազգերու պատրանքներուն կարելի մէկ պատկերը, որուն իրականացումը ժամանակով ալ չի ճշգուիր։ Որսացէք երկու նոր ճառագայթ, միջոցն որոնք կեանքը կարող ըլլան կեցնելու։ Ու կը վերջանայ ձեր ամբարտաւանութիւնը, մշակոյթը, սամկավարութիւնը, համայնագրարութիւնը երկու պատշաճ կայսերէն վերջինը ինչ սուզ գնեց հերքումը ցեղային գերազանցութեան առանց պերին։

Դասնութեամբ, ամօթի, կոկծ ապին զգացումներով յիշել տակաւին բուլորովին թարմ իրողութիւններ որոնց մէջ մարգութեան, քաղաքակրթութեան փառքերը իրենց մենաշնորհ յայտարարող ժողովուրդներ որքան անփառունակ, արգահատելի եկան գուրս, փորձութեան, հիմա կ'ըսեն՝ քննութեան գաշտին իրենց յաղթանակներուն (որոնք այնքան մելան, հպարտանք, ամբարհաւաճ մեծամասութիւն էին արժած)։

պարծանքները մուրացկանի գրուեալի մը նման կամ իրենց սևերէն։ 1940/ին իր երկիրը թշնամիին լքող սպարապետ մը երեք հարիւր տարիներ առաջ իր գերի իշխալք իր կնուը գուժող թագաւորին լուրը տառացի կը կրներ երբ կը հեռածայնէր ֆրանսայի թէ փրկուած է պատիւր թէկ երկիրը կորսւած։ Երէկի մեծ ազգը, որ երեք հարիւր տարիներէ ի վեր ինքանին քը ապրեամբք և իրաւամբ մշակոյիթին, քաղաքարթութեան ախոյեանը, բոլոր բարձր ապրութերուն բրոբականիսիսը ու բոլոր ազնուական արարքներուն, գոհարիրութեանց հայրենիքը կը դաւանէր, չըսելու համար մարդկութեան հայրենիքը, ինչ անլուր տառապանքով — քանիներ, ֆրանսայի մեծագոյն գաւակներէն իրենք դիրենք սպաննեցին Բարիզի անկումին օրը — իր պատմութեան բոլոր սակենիչ մազալաթները, իր արուեստին բոլոր հպարտութիւնները նետեց թշնամիին մոյկերուն։ Ալ չէմ խօսելու ներքին լայն անքարոյւթենէն, գործական թշուառութենէն, ինչպէս փսեմ յուսահատութեամբ մը մահուան գէմ զրոնդ մազիներէն սրոնք դիմադրութիւնը չը ստեղծեցին անշուշտ անոնց այսօր փառաւորելու, այլ վկայութեամբոց յաւիտենական մեծութենէն, նոյնիսկ ստորածին կամ ստորնացած ժողովուրդներու անայց հարստութիւններէն րոպէ մը այսպէս իրաւ, անդիմադրելիօրէն կարելի։

* *

Աւելորդ չէ, թերեւս անգամ մըն ալ հոս յիշել որ

— իմ նպատակը չէ քաղաքական, ընկերային, հոգեբանական վերլուծման մը կշիռը գործադրել 1945/ն ասդին ու անգէ առաջ մեր ամենուն աչքին փուռուզ անորակելի, անմարդկային նուասացութերուն, նուաստութիւններուն, բարձրօրէն կնճռոտեալ աշխաներուն, խաղերուն դիւանագէտներէ, և կամ յաղթական ու պարտեալ ժողովուրդներու կողմէ այնքան նենգութեամբ, անգթութեամբ ու ահաւոր սինիզմով գործադրուած ուժիններուն։ այնքան թիւ երկու պատերազմին յաջորդ սա զոյգ տարիները այդ ամենուն մէջ մեզ անմատչելի կատարելութիւն, բարձունքի հասած

են արդէն։ Մեր շրջանին, առոնք ամէնը տեսնեու և զատելու ընդունակ Աստուածութիւնը — ազատ էք զայն անուաննելու քրիստոնեայ կամ մարդկային խզնմտանք — գործ քրայ անդոււ յարձակումով մը մատանած ենք նահանջիր ու պատուած բոլոր մուրեակները սրոնցմով կը գնէինք չափ մարգոց ախորժակներուն։ Պութը, ինչպէս ամէնալլը պրգահատելի, ծիծաղելի չէին։ Երբ միլիոններու արհեամբը զնուած յալթանակ մը մարգիկ կը շահագործեն մարզասպան ժողովուրդներ պաշտպանելու և հիւլէական ուումբով կը սպառնան արդարութիւն ազգակող զոներուն, լաւ է լեզուն քաշել, առոնւազն՝ կարճ ընել։

Իմ ընկելիքս, ուրեմն

— Մեր օրերու հարցերէն ամենէն աւելի իմ ժողովուրդը շոււարանքի մատնողներուն մօտենալ սովորականէն տարրեր չափերով, զիտողութիւններ, նկատողութիւններ արձանագրել սրոնք գիրք, քարոզ, քէն կամ քարիւղ չհոտին։ Զեմ ալ գործածելու տարրեր, յաւակնոտ կրանչներու պատկանող բայց այսօր աժեմին ու չսեմին երենին ծամոց տարածներ։ 1910ին քաղաքական իմաստասիրութիւն, տնտեսական մասերի կամ կորակուէին հասարակ գասախօսութիւններ, ինչպէս հասարակ պարօւը կը բարձրացնէին իմաստասիրուած թեան ժխտութերուն։ Ու լրագրողի կտորներ, հսկաներ հոչակուեցան բառերու վրայ լարախաղացներ երբ մտածելու պարկեշտ արարքը կը գնէին գունազեղ կտաւներու խանձարուրումին։ Ու լրագրողի կտորներ, բովիկ ըստ ամենայինի, մեր թէ օտարներուն մէջ, իմաստի հարցերու վրայ գիրքեր կը յօրինէին, պրօիւրին թեթեւութեամբը, յանգնուութեամբը, լրուութեամբը։

Դարձեալ,

— յաւակնութիւն, պարկեշտութիւն, հետեւակութիւն, ինքնատպութիւն, ծանծաղութիւն, խորութիւն՝ բառեր, երբ կը գործածուին ծածկելու իմացապէս միշտ անպարկեշտ արարքներ, լոելու, այսինքն անգիտելու, և կամ հակառակէն, նետելունեւու, իսկապէս քաղաքական ախորժակներ, անընդութիւն փառախնդրութիւն քաղաքելու, թացէք կարճ բանուած առ

զերագրութերուն ներքին ծալքերը մեր ինչպէս օտարներուն համար Դուք գժուաւ բռնթեան մէջ պիտի չըլլաք հաստատելու թէ որքան քիչ կ'ըսեն իմ բառերը, օրինակ երբ կը ձգտին պարզել նորաշխարհեան անհուն ու ինքնատիփ կեզծիք Ամերիկացի միայնարներուն կամ զօրավարներուն ու րոնք աստուածութեան կամ քարիւզի, և մողրասիի կամ համայնավարութեան համարներով կը սրբագրէն, կը սրբագրծեն մեզ մորթողները, անլուր շնականութեամբ մը մեզ դատապարտելով արքայութեան կամ ամբատանութեան աթօնին, մեզ մորթողները այդ առաջինութեան կամ օնիրին մշած ըլլաքն Գրանմ թէ մեր ուզբը, բողոքը այնքան նորոյթէ ինկած ձանձրոյթներ են օտարներուն չափ մերիններուն ալ ականջներուն: Մեր օրերու հարցերուն այս է սակայն ճակատագիրը: Ու մշակոյթէ մշակոյթ անցքերը փոխանցման երեսոյթներ ունին իրենց յատուկ 1815ին մենք կը զտնենք մեր օրերուն համազօր երեւոյթներ, Աւելի վար, Պոլսոյ առումը Թօւրքերէն մեկնակէտն է ուրիշ մշակոյթի մը: Ու աւելի վար, մինչև Հռովմայեցիները, Հելլէնները: Բոլորին համար ալ հասարակաց ինչ որ այսօր մեզ այնքան կը զարմացնէ, — նոր տարրերուն հոգեկան արծողութիւնը, այնքան քիչ, գէշ, նուազ բայց որ մէկն կը զառնայ անկմանզրելի: Խորհեցիք կործանող կարգերուն առնուազն dignitè-ին ու կործանարերուն ահաւոր գոհեկութեան, մշակութային բոլոր ասգնապներուն ընթացքին: Ու պիտի մեղմանայ ձեր մտատանջութիւնը՝ Պլինիոս մը, քրիստոնեաները նկարագրող թուղթի մը մէջ կը պատմէ իր անկարազութիւնը հասկնալու այդ մարդոցմէն պարզուած արտքները, այնքան անսնք դուրս էին պատուական հոգվայեցի գրողին մտայնութենէն: Ու մօտեցուցէք փաստը մեր օրերու կոմսերուն, զօրագարներուն, նախագահներուն, աշխարհի բախտը վճռող ծերակուտականներուն և երեսփոխաններուն, բոլորը կարծեա իրարմէ նախանձախնդիր իրենց հայրերուն, մեծ հայրերուն առնուազն անհանգստութիւնը կ'ըսեն կ'ըսեն մերմելու անարդարութեան արարքներուն առաջին իրենց արդար վերադիրներով:

այսօր ոչ իսկ ճիչ մը կը համարձակի բարձրանաք այս անգամ հսկայ եղենակործութեան մը դէմ բողոքելու:

* *

Օծուած և ընորհազուրկ, առնուազն սակաւածնոր ժողովուրգները իրարու հասկարող քաղաքական տաւել քան սուփեստ, առնուազն նենիք, կեզծապարիշտ սա մտածողութիւնը որ եղած է գրական ինքնատպութեան մը պարունակէն, ինչպէս էր սկզբնածագ օրերուն և գարձած սկսող մշակոյթին ամենէն ընդգծեցուցիչ խասերայութեանը, իմաստութեան, նիւթապաշտամարտութեան ծանր ճնշումովը պաշտամանած: Որ կը փառասորիք պատրամքները մորթած ըլլալ, քանի մը տասնհակ քաղաքակրթութեանց հաշուեփակը գործադրելու տաեն: Կը պաշտպանէ ինչ որ կարօտ չէ այդ աժան ծառայութեան, մարդը վերացարձնելու համար անսպաններուն մէջ իր տեղին ու կը կարծէ հասկնալ մեր կորանքները որոնք անսպաննին պատրամքներէն կ'առնեն իրենց ծագումը . . . : Էջեր չեն բաւեր սա անբանապաշտ փարգապետութեան մագաղաթեայ փառասիրանքը վերլուծելու:

Կը գոհանամ գիտել տալով որ, հարիւրամեայ իմացական սա հակամարտութիւնները ունին իրենց զուգահեռ ուրիշ կերպարանք մը, նոր ժամանակներու աւելի քան վարագ հարիւրամեայ պաերազմը, Եփէնգլերի ճշգումով երկերիւրամեայ փողոսում մը, արգիտական հետզհետէ զայրագնող աւելութեամբ մը զէնքերով:

Յ. ՕՇԱԿԱՆ

(Նարունակելի՝ 2)

